

# ԵԼԱՌ, ԵԼԱՌ, ԵԼԱՌԵ...

Երգ՝ մը կարծէք դոցէ:

Ասիկա երգ՝ մը չէ, բայց երաժշտութիւն մը:

Այդ յանկերպը, այդ կանչը՝ աւելի ճիշդը, սրաշ ու միօրինակ եղանակի մը վրայ, հասածաւսր, հեւաշունչ ու ողբածայն, իս' մէկ ամսուան սարսափ, մղձաւանջն եղաւ:

Քօրֆուի մէջ, գիւղէն քաղաք իջածէի, ուր ազուր վաղոցի մը մէջ աղուոր յարկ մը վարձած էի, ինչ որ գիւրին բան մը չէր, քանի որ բնակարանի սագնակ ու հարուաս հիւրերու և գաղթականներու բազմութիւն կար միւնայն տաեն: Յարկ մը վաղոցի թէ պարսէցի վրայ նայող:

Ասաջին օրերը գրեթէ բնաւ գուրս պիտի չլլէի, սրովհետեւ դիզուած աշխատանքներ ունէի ու հաղցնելիք գրութիւններ: Արդէն անձրեներու եղանակն էր, որ այսուղ ձմեռուան կը համապատասխանէ, և շաբաթներով կը տեռէ յաճախ: Իսկ եռ ոչինչ այնքան կը սիրեմ օրքան տանը մէջ, սենետիկս մէջ վակուած աշխատիլ, երբ գուրսը անձրեւը կատաղօրէն կը տեղայ, պասուհներու վրայ մարակներու պէս կը շաչէ, ու կը չսփի, կը չսփի...

Ասաջին գիշերը, կիմանամ խորանին ձայն մը որ կը կամչէ.

— ԵլաՌ, ԵլաՌ, ԵլաՌի...

Զայն մը որ կը կրկնախ:

Բայց այնքան ալ կարեւորութիւն չեմ տար, և կանուխէն կը պասկիմ: այնքան յօգնած եմ: Խոր քանի մէջ կը հանդիմ մինչև տոտու: Անոնկ որ եթէ նայն իսկ երկրաշարժ ըլլար՝ ոչինչ խմացած պիտի ըլլայի:

Աստուն արթնալուս պէս սակայն, յասակօրէն ականջիս եկաւ նորէն խարանին լորդացող ձայն մը որ կը գոչէր,

— ԵլաՌ, ԵլաՌ, ԵլաՌի...

Յանկերպ մը ասանց երդի, որ կը կրկնաւէր, միշտ կը կրկնաւէր, հասածալից, ոլոնէ փրթած, չնշչատ, անձկաս:

Ելայ հագուեցայ, նախս ձաշեցի, ձայնը կը կրկնաւէր ողբագին, կ'երկարածգուէր, մթնութիւնը կը լեցնէր խուլ եղերերդի մը պէս:

— ԵլաՌ, ԵլաՌ, ԵլաՌի...

Նախս ձաշէն եաքը, բիչ մը ջղայնացած, սկսայ սենեակիս մէջ վերուվար ողբալուիլ:

Ի՞նչ էր այս, ի՞նչ կրնար ըլլալ:

Փամանակ մը վերջ ան գագրեցաւ:

Ի՞նչ աղէկ:

Հակասակ պարագային, միայնակ ու փակուած, աշխատանքի հաճոյքս պիտի պղսուուէր:

Եսանգավ կ'անցնիմ գրասեղանիս ասցեւ: Քասարդ ժամ գագարէ եաքը, ողբը նորէն կը սկսի: Գրիչը ձեռքս՝ կանգ կ'անցնեմ ու կ'ապահեմ: Կ'ապահեմ որ ան նորէն գագրի:

Զուր յոյս, զուր սպասաւմ:

Հետզետէ այդ ձայնին մէջ կ'սոշէի աղեկէզ, սրասկեղեք, լլկող, հասցնող խոզ մը: Պարզ կոչ մը չը ան թէեւ կանչ մըն էր յաւահաս, խելայեղ, յօշող, մաշող, եղերական: Յայնավէս վիշտէն բիսած ձայն մըն էր ան:

Բարեբախտաբար ջղայնութիւնը շատ չի աեւեր, համակերպելու համբաւթիւնն անիմ, կը կարծէմ: Եւ ասանց մափկ ընելու գագող ձայնին, կը թաղում աշխատաւթեանս մէջ: Ողբածայն շեշտերը կանչին, ականջներուս փուկ թմբուկներուն կը զսրին եւ այնքան միայն լսելի աղեղի կ'ըլլան ինձ սրբան ժամացոյցին թիքթաքները: Գրեթէ չեմ խմանար: Բայց

գիտեմ որ ժամացայցին ու այդ կնկան  
ձայնին ալիքներուն մէջն եմ, անսնցմով  
շրջապատուած, նոյն իսկ չետապնդուած,  
ինչու որ անոնք վերջ չունեին:

Երկու կէտեր սակայն, լուսուբանուե-  
լու համար.

Նախ՝ ձայնը իրօք մուցայ բուելու որ  
կնկան մը ձայնն էր, ասրէց կնկան մը  
ձայնը որ մաշած, ցաւակոծ, արասասուա-  
յեցց, հեղձամշածուկ կուրորէ մը կը փրթէր  
պատուած ելով, հասնելավ, չեւալավ:

Ժամացայցին ու կնկան ձայները վերջ  
չունեին, ըստ այսպէս է, բայց հեք պղա-  
ցազ կնաջ ձայնը թէեւ վերջ չուներ, բայց  
դադարներ ուներ:

Հակառակ աշխատաթեամու մէջ մը-  
րիթաւած ըլլալուս, եւ այդ ձայներէն  
այլեւս սպզուելուս, յանկարծ կը գիտակ-  
ցէի երբ երկարու ձայնը կը կորէր եւ ժա-  
մացայցը՝ տառնձին կը քարէր իր անշան  
համբան, ամէն մէկ քայլափոխերը թնդա-  
ցնելով իր թիքթ աքներով:

Ողբը երբ կը գտորէր, չունչ մը կը  
քաշէի, լայն ու գոշունակ, և ես ալ կ'եր-  
թայի իմ տառնձին աշխատաթեամու ձառ-  
բէս, թիքթաքներուն բիթիմ ընկերակցու-  
թեամբ: Տեսուկ մը աշխատաթեամու միօ-  
րինակ ու բազաձայն քայլերդ որ կ'օգնէր  
ինձ, տառջ կը քարէր զիս, փոխանակ նե-  
դացնելու կամ սիրու ցաւցնելու միւս ձայ-  
նին պէս:

Բայց այդ գտորը քասորդ ժամ մը  
միայն կը տեւէր, յեսոյ կը վերսկսէր քիչ  
աւելի ուժով, չետղհեաէ մէկ, երկու, ե-  
րեք ժամաւան մէջ յագնելու, հասնելու  
համար:

Օրը եղաւ իրիկան, ոչ մէկ փոխիսու-  
թիւն:

Գոհ եմ աշխատաթենէս, լայնը վառ-  
ուած է, անձրեւը կը տեղայ, սիկար մը կը  
վասիմ, միաքիս հանգիստ տալու ու երա-  
զելու համար քիչ մը:

Զայնը կ'աղբայ միշտ.

— Ելա՛, Ելա՛, Ելա՛ք...

Որու է արգեօք, զո՞վ և զսրո՞նք կը  
կանչէ, ինչու կը կանչէ, ի՞նչ կ'ուզէ, ին-  
չու չեն պատասխաներ: Ինչու ուրիշ խօսք  
չըսկը:

Մւր է այդ կինը, մեր յարկաբաժնին  
մէջ, քայլի տաներէն մէկուն մէջ, ո՞վ  
գիտէ:

Պարտէզին կողմի սենեակը կ'երթամ  
անգամ մը, չոն ալ ձայնը կ'իմացուին յոյն  
շափավ:

Քայլի մէկ տանին և մեր տանին մի-  
ջեւ նեղ անցք մը կայ. մեր խաչանցն ալ  
ճշկի փոքր լուսամատ մը տնէր այդ  
նեղ անցքին վրայ: Միջոց մը երբ խաչա-  
նց գացի, ձայնը տելի մօտէն գալ թուե-  
ցա ինձ, միշտ լացող ու աղխալում:

— Ելա՛, Ելա՛, Ելա՛ք:

Կէս-գիշերին մօտ երբ կը պառկիմ,  
ձայնը կը հեծեծէ միշտ:

Արշալոյին կ'արթմանամ: Քաղաքը գեռ  
քոնի մէջ է ու լուս: Մինալսոտը կարծես  
սրայծառացեր, անօռացեր, անգայտացեր է  
եւ թւանիկի մը թեւաբախումը պիտի ար-  
ձականդէր և խմացուէր հետուէն: Այդ-  
բիւրեղեայ ու չնչուկան մթնոլորտին մէջ  
ողբը կը լսուի նորէն, բայց չիմա ասուե-  
լապէս սպասալի, արտասալի, խսովեցու-  
ցիչ ու անդրաշխարհային քան ցերեկի աղ-  
մուկին ու ընդհանուր թոհուրոչին մէջ:

Ամիս մը այսպէս:

Ասուու, ցարեկ, իրիկան, գիշեր, որ  
ժամաւն որ ըլլար, ձայնը կը ցանկարդէր,  
սիսու կը ձանկատէր, հոգի կը վասէր, ժա-  
մերով, ժամերով շարանակուելավ, և միայն  
երեմն քասորդ ժամու չափ գտարներով:

Գիշերները, գիշերները մանաւանդ,  
խոսսային, գերեզմանային էր այն. իսկ  
ասուու կանուխ, լուսածագին, ամենաւն  
ամենէն անուշ քանին ու հանգիստին ու  
երանելի երազին պահուն, այս կինը՝ գոյց  
չսրցած աչքերով, բայց արտասուալից ձայ-  
նով կ'աղերուէր:

— Ելա՛, ելա՛, ելա՛րե...

Պէտք է ըսեմ՝ որ տակաւ վարժուեցայ այդ ցաւակոծ ձայնին. ան զիս չէր նեղացներ բնաւ. վարժուած էի, բայց ան սովորական չէր ինձ համար բնաւ. միշտ ու միշտ և աւելի խսովիչ, ապեգալար, աշաւոր էր, բայց կը կրկնեմ՝ այլեւս չէր նեղացներ զիս: Ընդհակասական, կրնամ՝ բնել, որ հետաքրքրաթիւնու կը շարժէր հետպշեռէ շատ աւելի:

Ո՞վ էր այդ կինը, ինչու կը կոծէր, զո՞վ կը կրչէր,

Ասաւան կ'արթնցնէր ինձ այդ յանկերգը, կանչերգը, ցորեկին՝ օրն ի բառն ախտափին երաժշտութիւնով մը կը սրարութէր լսելիքս ու միտքս եւ գիշերը, երբ յագնուծ կը մ'սնէի հանգիստի ծոցը; ան կ'օրօրէր զիս իր ցաւասանջ բայց միօրինակ մ'րմընջումներավ:

Օր մը, մեր աբարթմանին սանդուխէն իջած ատեհնու, վերի յարկի վարձակալը հանգիստեցաւ ինձ ու, թէն իրարու անձանօթ, բարեւեց զիս քաղաքավարութեան համար. ինչպէս վայել է:

Զերցայ գիմանալ և հարցուցի.

— Ներեցէ՛ք, պարսն, կը հաճի՛ք ինձ բացառութել թէ ի՞նչ ձայն է այս:

Արդարն, նոյն պահուն, ձայնը լուսպին կը թաւալէր:

— Բայց, պարսն, չէ՛ք գիտեր, պատասխանեց. մեծ գժեախտութիւն է: Հէք կին մըն է այն որ վեց ամսուան մէջ չը լսուակ կորմնցուցած է, և ի՞նչ լեսան պէս զաւակներ. ազուր, պատասխան, տսեալ, լաւ գործի տէր: Գրեթէ յիմարացած է.

գիշեր ցերեկ կը կանչէ գացաղները, ան դարձ մ'եկնաղները, անչետացածները: Չն հաւասար կարծէք որ անմիք մ'եսած են և կը կանչէ. կը սպասէ որ զան: Մ'եմաղները լայն ազրուաս մը ձգած են իրեն. աղջիկ մըն ալ աւնի, ամենէն տարէցը իր զաւակներուն, որ սրբւարի է ու անզաւակ, և զինքը կը իմասմէ: Գրեթէ յի ձանդար զայն, ինչու որ իր յիշաղութիւնն ու ձանաշողութիւնը կրամնցուցածի ուկս է, իր մ'իսքը մ'իսյն մէկ բեւես ունի, իր կրամնցուցած տղաքը դր կը կանչէ ու կը կանչէ ախուվախ, անմիթիթմար: Շատ չանցուծ սիստի տեսնէ զանանք սակայն, քանի որ հանդերձեալ աշխարհ մը կը կայ, և քանի որ այսպէսով ինք ալ շատ սիստի չլինայ ապրիլ: Կը կանչէ, կը կանչէ մ'ինչեւ որ ինք ալ երթայ անոնց մօս: Աւա՛զ, պարսն, կետնքը շատ դան է երրեմն:

Մ'ինույն տառեն, սպատին ետեւէն, ձայնը կը խորդար պաղասագին:

Ելա՛, ելա՛, ելա՛րե...

Օր մը, իրօք, չորջարակոծ ձայնը գագրեցաւ հասաշալից կանչելէ:

Դժբախտ մայրը մ'եսէր էր:

Քտառորդ ժամը անցաւ, և ողբի կանց չէր վերակաէր: Բան մը կը սրակուէր:

Մ'թնալսրաը կարծես գասաշկոցեր էր:

Մայրական վիշափ գաման ու ասած անելի այդ երաժշտութեան զիս շրջապատող ու ձնշող կահակները երբ յանկարծ ձբացան վերջին հանգիսներու մէջ, ականչներս ու միտքս լոնգարմացած, ինչպէս սանակներ հարաւածի մը սոսկ, լսութեան պարապութեանը մէջ ուժով խժժացին: Ֆրնել

ՅԱՎՃԱՆՆԵՍՈ Ռ.ՊՊԵՏ